



ԺԴ ՏՈՐԻ, ԹԻՒ 14.

1856

ՅՈՒՆԻՍ 15.

ԲԱԶՄԱՎԵՊ

Ա. Ռ Ո Յ Ա Կ Ա Ն

Աղքե և բարոյական մարդ¹:

Այս բանիս յայտնի մէկ նշանն ալ այն է՝ որ երբ ազգին մէջէն մէկը եթէ մեծ օգտակար աշխատանք մը ընէ ազգին օգտին համար, կամ իր կարողութեանը համեմատ մեծ գումար մը ստակ գուրս դնէ ազգին համար, ամենուն աչքին կը զարնէ, ու կը սկսին գովել զայն մարդն ու վրան զարմանալ. չէ թէ անոր համար որ՝ իբրև թէ այն մարդը ազգին համար իր կարողութենէն գուրս՝ անկարելի եղած բան մը ըրաւ, այլ անոր համար որ՝ նա կարողացաւ ընելու այն բանը, զորն որ ընելու իրենք զիրենք անկարող կը սեպեն. բայց աւելի խորունկը չեն երթար մտածելու՝ թէ այս բանս անոր ձեռքէն եկաւ ընելու, մենք ինչո՞ւ պիտի չկարենանք. վասն զի զայս մտածելը բաներնուն ձեռք չտար, որ չըլլայ թէ հարկա-

ւորին իրենք ալ ընելու, որոնց մէջէն շատերը այն մարդուն ըրածէն աւելին ալ կրնան ընել:

Բայց ով որ ուղիղ դատումն ունի, պէտք է ըսէ ինքնիրեն. ես կ'ընդունիմ որ մարդս պարտըկան է ձեռքէն եկած օգնութիւնն ընելու իր ազգին. սա մարդս այս աստիճանի ըլլալով՝ զայս և զայն օգնութիւնը ազգին կրցաւ ընել, որ ըսել է թէ ձեռքէն եկածէն դուրս բան ըրաւ. ուրեմն ես ալ որ այս վիճակի մարդ եմ, պէտք է որ կարող ըլլամ այնպիսի կամ անկէ աւելի օգնութիւն մը ընելու ազգին, և չեմ ըներ. ուրեմն ես առանց իմանալու կը պակսիմ իմ պարտքէս, իմ ձեռքէս եկած օգնութիւնը չեմ ըներ, ու ինքնինքս խաբելու հետ եմ՝ կարծելով թէ ես չեմ կրնար ընել, և պարապաեղը կը զարմանամ անոր ըրածին վըրայ. վասն զի նա իր կարողութեանը չափով իր պարագն ըրեր է, իսկ ես չընե-

Տես Հա. Ժ. Բ., Երես 223, 237: Հա. Ժ. Բ.,
Երես 69, 133:

լովս՝ իմ ձանաշմանս դէմ կը գործեմ։
 Ի՞սլափի խորհրդածութենէն վերջը
 ալ տարակոյս ըմնար հաւաստի ըսելու՝
 թէ խիստ քիչ մարդ կայ ազգերնուս
 մէջ որ այս ամենակարևոր ձեռքէն ե-
 կած օգնութիւնն ազգին ընելու պարտ-
 քը կատարէ։ Ծես ուրեմն ինչ անտե-
 ղութիւն է ըրածնիս։ ամենքը կը փա-
 փաքին տեսնել ազգերնիս պայծառա-
 ցած լուսաւորուած, ամէն տեսակ յա-
 ջողութիւն ձեռք ձգած։ ամենքը գիտեն
 որ ազգն իր անդամներէն կը բաղկանայ։
 և ամենքը կը պարծին ազգին անդամ-
 ներէն ըլլանուն վրայ և կը ձանցնան որ
 ազգին աղէկութիւնը իր անդամներուն
 աշխուժութեամբը կ'ըլլայ։ և ամենքը
 կը ձանցնան թէ իրենք պարտըկան են
 այս ազգին համար ձեռքերնէն եկած
 օգնութիւնն ընելու։ և սակայն խիստ
 քիչ մարդ կայ որ յանձն առնու զայս
 աշխատանքը։ Ի՞մենքը կ'ուզեն որ ա-
 ռանց իրենց հանգիստը կորսնցընելու
 ազգը պայծառանայ։ և ամենուն բերա-
 նը տրտունջ և գանգատ կը բանի թէ
 ինչո՞ւ այսպէս խեղճ կը մնայ ազգերնիս։

Ի՞ւ մինչդեռ մէկ կողմէն ազգին ան-
 դամները այսպիսի անհոգութեան մէջ
 իրենց պարտքէն ետ կը մնան, մէկալ
 կողմէն ալ չեն պակսիր այնպիսի ան-
 ձինք՝ որ այլ և այլ եղանակաւ ազգին
 վնասելու հետ են։ Ուրեմն, ով ազգա-
 սէր անուանեալ անձինք, եթէ կ'ուզէք
 շմարտել ձեր վրայ այս դիւցազնական
 անունը, պէտք է որ ջանաք այս չորրորդ
 ծուռ գաղափարն ալ շտկել մաքերնուուդ
 մէջ, ձանցնալով։ թէ ազգին օգուտը
 միտուելը մարդկութե գլխաւոր պարտ-
 քերուն մէկն է, որն որ ուրիշ շատ ա-
 ռանձին մարդուս օգտակար գործքերէն
 և պարտքերէն վեր է։ Ի՞սյ ձանաշ-
 մունքնիդ եթէ շտկէք, ազգին օգնելու
 կարողութիւննիդ ալ ձանաշմունքներ-
 նուդ հետևելով կը զօրանայ, կ'ընդար-
 ձակի։ Իստած տեղերնէդ ձեռուընիդ
 միայն շարժելով մի կարծէք թէ ազգին
 օգնելու պարտքերնիդ բաւական կա-
 տարած կ'ըլլաք։ այլ ձանցէք թէ ու-
 նիք կարողութիւն տեղերնէդ ոտք եւ

լելու և ինչուան աշխարհիս ծայրն ալ
 երթալու՝ ազգին օգուտը ձեռք ձգելու
 համար՝ եթէ ուզենաք։

Ի՞սյ պարտքերնուս մէջ կատարեալ
 ըլլալու մեծ գրգիռ մըն ալ է ձանցնալը
 մարդկային, մանաւանդ թէ քրիստո-
 նէի մը, պարտուց բովանդակութիւնը,
 որ ըստ աւետարանին այս երկուքն է
 Այրել զլուսուած և զընկերն ։ զոյն որ
 Քրիստոս ուրիշ տեղաւելի բացատրե-
 լով կ'ասպարէ։ ։ Այրեցէք զթնամիս
 ձեր, բարի արարէք ատելեաց ձերոց,
 օրհնեցէք զանիծիչս ձեր,,։ Եթէ մե-
 զի ամենակարևոր, ամենայն ջանքով,
 և ամենայն կարողութեամբ կատարելու
 գործքերնիս են քրիստոնէական պարտ-
 քերնիս, որ և զլեզ կը խրատէ թշնա-
 մինիս և ատելինիս սիրելու՝ որ կարե-
 նանք մեր յաւիտենական կենաց հաս-
 նելու։ հապա որչափ աւելի մեծ աննե-
 րելի յանցանք է մէկ քրիստոնէի մը
 եթէ չփութայ օգնելու իր ազգին՝ նաև
 ամէն տեսակ վիշտ և նեղութիւն յանձն
 առնելով։ վասն զի ազգին օգնել ըսելը
 ուրիշ բան չէ, բայց եթէ սիրել զըն-
 կերն ։ ուրեմն ով որ ինքզինքը կը խարե-
 նեղութենէ փախչելով, ու ազգին օգ-
 նելու պարտքէն ետ կը կենայ, իր քրիս-
 տոնէական պարտուցը մէջ կը պակսի։
 և այս պարտքէն աւելի ուրիշ ինչ բան
 կայ գերազանց աստիճանի խնամքով
 հոգալու և ամէն կարողութիւնը գոր-
 ծածելու արժանի։ Ինչպէս որ յայտնի
 է, մէկ արդարակարով շիտակ մուածող
 մարդ մը ամէն վիշտ, ամէն նեղութիւն
 պէտք է յանձն առնու իր քրիստոնէա-
 կան պարտքերը կատարելու համար։
 արդեօք բանի մարդ կը գտնուի ազգին
 մէջ որ ազգին օգնելու համար ամէն տե-
 սակ անհանգստութիւն յանձն առնու։
 Ի՞սա ուրեմն այս է ազգին խեղճութե-
 մէջ մնալուն պատճառը, որ դեռ մար-
 դիկ չեն ձանցնար ազգին օգնելու պար-
 տուց մեծութիւնը՝ կարծելով հանդերձ
 թէ կը ձանցնան։

Կարելի է որ հիմա ոմանց չափազան-
 ցութիւն երևայ այս ըսածնիս, և մա-
 նաւանդ ապերախտութիւն շատերուն

դէմ՝ որոնք ազգին սիրուն համար շատ սրտի տառապանք քաշեցին և կը քաշեն։ Ի՞այց եթէ ձմարիտ ազգասիրութեամբ այդ տառապանքները յանձն առեր են, կը գովենք զիրենք, և կը յորդորենք զուրիշները անսնց օրինակին հետեւլու. և կ'ըսենք թէ անսնք իրենց պարտքը կատարելու հետ են։ Եւ սակայն զայս ալ չենք կրնար զանց առնելու յիշելէն՝ որ շատ անգամ մարդիկ ազգասիրութեան անուամբ իրենց կրիցը կը ծառայեն. կամ թէ ըսեմանձնական կիրքը գործիք կ'ըլլայ մարդուս ազգասիրական զործոց ձեռք զարնելու. և որովհետեւ այսպիսի անձանց դիտմունքը ազգին օգնել չէ, այլ իրենց անձնական կրիցը ծառայել, անոր համար այնպիսեաց գործքերէն ազգը օգտելու տեղ շատ անգամ կը վնասուի։ Ի՞րշակ Բ. մեր թագաւորը նոր քաղաք մը կը շնէ, և կ'անուանէ զայն Ի՞րշակաւան. որովհետ ինքեան իր ազգին պայծառութիւնը հոգալու փոյթ մը կ'երեցնէ. բայց ինքն Ի՞րշակ յանձնասիրութենէ զրգուած ըլլալով և կուրցած, կ'ուզէ որ իր շնած քաղաքը շուտ մը բազմամարդ ըլլայ և մեծնայ իր անուամբը. ուստի խաբուած անձնական կրթեն, այն գործքն որ ազգին օգտակար կրնար ըլլալ, այնպէս դարձուց՝ որ ազգը չարաշար վնասուեցաւ. վասն զի հրաման տուաւ՝ որ այն նոր քաղաքը փախչող պարտատէր կամ յանցաւոր մարդիկ ազատ մնան յոր և է պահանջնունքէ։ Այս որ Ի՞րշակ ազգին օգուտը իր դիտմանը մէջ ունենար, յայտնի կ'իմանար այս հրամանիս անտեղութիւնը. բայց որովհետեւ իր սրտին խորը չկար ազգասիրութիւն, իր մոտածմունքն եղաւ ազգատեցութիւն, և ըրած գործքը կործանման պատճառ ազգին և անձին, ինչպէս որ յայտնի է պատմութենէն. Ի՞ր տեսակ դիպուածներ շատ անգամ կը պատահին ազգին մէջ, որ եթէ մէկն ուշ գնելու ըլլայ՝ չկրնար շտեսնել։ Ի՞այց շատ անգամ ազգը չարիքը կը կրէ՝ առանց իմանալու սկզբնապատճառը այն կրած չարեացը. նա ևս երբեմն

իբրև ազգասէր պատուելով զայնպիսի անձը՝ որ անձնասիրութեան կրքով ազգին բարիք ըլլալու գործքէն չարիք հետեւցնելու պատճառ եղեր է։

Ի՞այց այս դիտողութիւններն ընելու ատեն պէտք է զգուշանալ՝ որ չըլլայ թէ շփոթելով ձմարիտ ազգասիրաց վրայ ալ սխալ կարծիք ունենանք. անոր համար իւրաքանչիւրոց վարմունքը պէտք է քնննել, որն որ եթէ խառն է կրքով, յայտնի է թէ սխալ հիման վրայ հաստատուած է։ Իսկ ձմարիտ ազգասէրն է այն մարդը՝ որ բոլոր ջանքով ամէն ձեռքէն եկած բարիքը կ'ընէ ազգայնոց առ հասարակ, միշտ հասարակաց բարիքը առանձնականէն վեր սեպելով, և զգուշանալով որ չըլլայ թէ ատելութեն կիրք գործածէ խօսակցութեանը և գործոցը մէջ, ևս առաւել գրուածոց մէջ իր ազգայնոց դէմ, մանաւանդ իր չգիտցած կամ իր վիճակէն դուրս եղած բանի մը վրայ դատաստան ընելով, որն որ հինգերորդ սխալ գաղափարէն առաջ կուգայ, և ազգին վնասուելուն դլանաւոր պատճառներուն մէկն է։

Կը շարունակոի։

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ ԱՌԱՋՆԵՐ

Թշնամիք մեծապէս օգտակար են մեզի. որովհետեւ մեր սխալմունքները իմացընելով, աւելի ձմարիտը ըսած կ'ըլլան, ու մեր վարպետները կը սեղուին որոնց վարձք չենք վհարեր։

Ճշմարիտ իմաստունը աւելի ժողովրեան բարիքը կը վնասուէ, քան թէ կուրցաց ընդունայն գովեստը, կամ հարուստներուն ոսկին։

Թէ որ դիտութիւնք ու արուեստք առավինութենէ հեռացած ըլլան, ամենաին բարի պառազմը չունին. ու կը նմանին արմասէն գուրս ելած ձիւզերուն, որոնք ոչ ծագելի կու տան և ոչ պրտուզ կու տան։

Վարիք՝ դէպ ՚ի մահ վազել մըն է։

Պատիւը առաքինութեամբ պէտք է վաստըկիւ և ոչ եթէ խարեռութեամբ. վասն զի ասանկ ընելու շած մարդիկներու յատառէ է. իսկ մէկալը ու սպինեաց։

